

ՀԱՅԿԵՐՈ — 309

ԱԼԱՖՐԱՆԿԱ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ

Իշ պու Բուզինսի հախթատա իրի տեֆա, ետի սաղ վե բեհչեմպե կիւնդրի նեչ, օլունաճաղ աբր : Գիյաթը Արիթանեհտե Վեճուալը Հափաթիս ապօնաթ օրնլար իշին սենեվի 50 դուրուշ վե ալթը 50 դուրուշ տուր : Ապօնաթ օրնալարա սենեվի 60 վե ալթը 55 դուրուշ տուր : Տաջարաթա, բուսի իւնդրի իւնդրիվըն օլարաթ : Վեճուալա ապօնաթ օրնլար իշին սենեվի 60 վե ալթը 50 դուրուշ, վե ապօնաթ օրնալա իշին սենեվի 70 վե ալթը ալեղը 40 դուրուշա աբր :

կուն իսէ տէ, ֆապրիգալարտա տա-
խի մէվճուտ մալ օլմաուղընտան, պա-
հալարը երեքսէք տիր:

Դամպուգ էբէյի երեքսէք տիր.
ժիւմէլ վէ Սէլանիք թապիր օլունան
ալա ճինս բամպուգլար երեզտէ իքի
պուշուգտան պէշէ գատար երեքսէլ
տիր. բէզալիք խալիք վէ թարսիւս
ճինսլէրի երեքսէք տիր. ալիլիք իլէ
սաթըլան մահալըրդ տըր. լաքին Սէ-
րիգատան կէլէն սօն խապերէր Շը-
մալիլէրէ խալըրսըղ օլուպ, պարըլիւ-
միտի հասըլ օլտուղընտան, պու-
հաֆթա բամպուգ տա տուրղընլան
մայա պաշլատը:

Սօտրա պանգասը հալա 8 իլէ
սգօնթօ իտէր, վէ Ֆրանսա 6 իլէ.
լաքին ագճէ պօլալմագտա օլտուղըն-
տան, եագընտա Սօտրանըն 7յէ էն
տիրէճէյի շիւպհէսիգ տիր:

Սօթթախանէյր ամիրէ նագըրը սա-
առէթըլ Սիեան էֆէնտի հալըթթ-
լէրինէ, ըրէթպէյի իւլա սընֆը էվ
վէլի իհսան վէ թէվճիհ պուլըլուլուլ
տուր:

Սմէրիգատան կէլէն խապերէր.
Շըմալ ահալիսինին ճէնկտէն օտանըպ
պարըլա մէյեալ օլտուղըլընը խա-
պէր վէրիլէր:

Սուպար բաշա հալըթթլէրինին
եագընտա Սիթանէյէ կէլէճէրէրի
իշիթիլիլ:

Սթթրիանըն Շըմալ թերաֆլա-
րընտա, վէ իլմէլինին Պալգան թէ-
րաֆլարընտաքի տաղլարա չըգան հաֆ-
թա գար եաղմըլ օլտուղընտան, Ս-

սիթանէտէ կէօրիւլէն սօուգլար պու-
նա համլ օլունմագտա տըր:

Սարընքի ճումաա կիւնքի օլա-
ճագ գայըգ եարըլը վագթըր ախէրէ-
գալմըլ օլտուղընտան, հէր նէ վա-
գըթ օլաճագ իսէ մահալընտէն իլան
օլունաճագ տըր:

Իգհարը իֆլաս իտէն էբմէքճի Սալաթ-
տէ հէրքիմին ալաճաղը վար իսէ միւտ-
տէթի մալիւմէ զարֆընտա կէլմէլէրի
\\ զիլգատէ ՎՎԹ թարիսինտէ իլան
օլունմուլ օլտուղըլ հալտէ հէնիւզ
պաղըլէրի կէլմէմիշ վէ հալպուքի մէր-
գուլմուլ բէյֆիլէթի իֆլասի բույլթ
վէ թայէին օլունան սինաիլէրի թա-
րաֆընտան վէրիլէն բագօրթօսու գը-
րաթթ օլունուպ. թէտգըգի տէյու-
նէ մուպաշիլէթ օլունմուլ օլտուղըլ
միսիլըլ ալաճագլարընը խապթ իտէն
էսհալըր մաթըլապ գօնգօրտաթօ միւ-
զաքէրէսինէ տալիլ վէ կիրիշմիշ օլ-
տուգլարընտան, մէրգըլմաէ հէրքի-
մին ալաճաղի վար իսէ իշպու թարիս-
տէն իթիպարէն նիհայէթ \\ կիւնէ
գատար ետէլէրինտէ պուլընտան սէնէ-
տաթ վէ տէֆթէրէրինի պիլ իսթիւ-
հապ գօմիթէյէ կէլիպ իսպաթ իլէ-
մէսի վէ միւտտէթ մէզպուրէյէ տէ-
կին կէլիպ իսպաթ միւտտաա իսթմ-
յէն օլուր իսէ օնտան սօղըա արթըգ
վիւրուալէրինէ պաղըլմայարաք իքմա-
լի մասըհաթթ իպթիտար օլունաճա-
ղի կիպի հապ էլ գալուն կէլմէլէն
լէր մաստանըն խարիճինտէ գալաճագ-
լարը իթթարի իլէ թէքրար իլանը
բէյֆիլէթ իպթիտար օլունտու:

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ			ԶԱՆԱՄԱ			ԲԵՆԶԵԻՄՊԻ	
	ՕԳՈՍՏՈՍ 18			19			20	
	Սապահ	Իօյլէն	Ալիւմ	Սապահ	Իօյլէն	Ալիւմ	Սապահ	Իօյլէն
Մէճիալէ լըրա շըշ.	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 21	101 20
Միւմթալէ լըրա 100 զուրուշտան	70 36	71	70 34	70 36	70 32	70 35	70 53	70 36
Սինէլէթ թէրթիպաթ	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10
Անճի Ձինճի գօնսօլտէ	58 36	59	58 34	58 36	58 32	58 35	58 33	58 36
Իւշիւնճիլ թէրթիպ	58 36	59	58 34	58 36	58 32	58 35	58 35	58 36
Թէրթիպաթը ըսպիա	58 16	58 20	58 14	58 16	58 12	58 13	58 13	58 16